

Դ Ի Տ Ա Կ



Բ Ի Բ Ձ Ա Ն Դ Ե Ա Ն

Դ Ի Ն Դ Ի Ո Յ

Ը Ն Կ Ե Բ Ո Թ Թ Ե Ա Ն Ը Բ Ը Ա Բ Ո Թ Ե Ա Ն Ը

1813.

6. 7. 8. 9. 10. Յ Ո Ի Ն Ա Ա Բ :

Ի Ն Կ Ե Բ Ե Ռ Ռ Ա :

Կարգ. 29 Դեկտեմբեր :

Արդէ Եւրոպոսդէ, (մէ շնէն աւ առ՝
առւս, մինչև հեռակէ՛ օրը՝ մէկ սաստիկ
հովիտ վրէջ, որ շատ զեն աղջաւ, շատ նաւ
ւեր պամաքը ձգգեց : Ամէն սրադրու
թիւնները կը յիշն մ. ծ զենը, որ աւ սաւ
տիկ հովը ամսուս 26 ին ու 27 ին՝ ոգւս
Շառեց :

Ս Ի Կ Ի Լ Ի Ա :

Պոստ. 20 Դեկտեմբեր :

Աս ամուս շին, յետ կէս դիտքուն մէկ
սաստիկ շարժմը եղաւ, այնչափ որ՝ բնակ
շայ մենծ մտար վարձերուն մինչև սաստիկ
արժուն հեցան, կասկածելով շուրջ թէ
շարժը նորև կը կնքվի : Բայց նորէն քանի
շեղաւ : Կերենայ թէ աւ սաստիկ շարժ ին

ցնցումը հետոս շիտաց, որովհետև իրեն
մաս եղած քաղաքները բանտը շղթային : Եւ
աւ սաստիկ շարժին շնչումը թէ պէտև շատ
էր, բայց ամենին փաստը շտաճաւ : Ոչ
քաղքին մէջ, և ոչ գեղերը :

Փ Ր Ա Ն Ս Ա :

Փարեւ. 16 Դեկտեմբեր :

29 Երրորդ Պաշտօնգրին մեծ Բանակին :

Մուտեղադրու 3 Դեկտեմբերի. 1812 :

Սինչև նոյեմբերի 6, հաւանքը խնտ
աղէկ վնաց, և բոլոր բանակը յաջողութե
առաջ կերթար : Ամսուս շին մէկ սաստիկ
ցուրտը սկսաւ, աւ օրէն սկսեալ ամէն
գիշեր հարիւրաւոր ձի կը մտնէր բանա
կին մէջ : Երբոր Չմաշեմը հասանք, նայե
լանք որ շատ ձիաւոր զօրքերու՝ ու թօփ
և շնչախանէ բարոյ ձիեր սաստիկն :

Վջ.

Վօլնիայի եղած մասկովի բանակը շուրջ տակ գիմացնիս կեցերէր: Կայսրը որ Չմօ լէնսք էր՝ երբոր իմացաւ ամուռս ջին աս փոփոխութիւները, մտնած ու մտկաբերեց՝ թէ թշնամին աս միջոցիս մէջ ի՞նչ բան կըրնայ ընել: Շատ դժուարին երեցաւ իրեն այսպիսի ցուրտ եղանակի մէջ ճամբայ իշխալը: Բայց աս նոր վիճակը զինքը հարկադրեց: Ինքը կըյուսար որ Մինսք քաղաքը, կի՛ հիւսիսից որ չէ՝ Պերեղինա համախ յառաջ բան զթշնամին: 13ին էլաւ Չմօ լէնսքէն, 16ին՝ գիշերը Բաաշնօն անցուց: 7ին սկսած ցուրտը, ամուռս 14էն, 15էն, մինչև 16ը անանկ սաստկացաւ որ, Ջերմա չափ գործիքը՝ (որ ներգործական Ջերմութիւն և ցրտութիւն չափը ու աստիճանը կըցցանէ,) 16 ու 18 աստիճան վար իջաւ բան զան աստիճանը՝ որ կըստուցնէ: Ճամբաները բովանդակ սառ կըտրեցաւ: Ճիւղոր զըբերուն ձիերը, թօփ քաջող ձիերը, տահա ուրիշ բանակի մէջ եղած ձիերը, ամմէն գիշեր կըստակէին, չէ՛ թէ հարիւրաւոր՝ հասար հաղարաւոր: մինչև Ֆրանսայու ու նէմօնտանու ձիերնալ կըստակէին: Երեսուն հազար ձիէն աւելի կորակեցաւ մէկ բանի օրուն մէջ: Բոլոր ձիաւոր զօրքը ոտքով կը բալէր: Թօփերնիս և ամմէն բեռնէրնիս առանց ձիու և առանց առապայի մնացին: որով հարկագրեցանք՝ որ խելը թօփ, թիւֆէնի, պարուդ ու ստերու բանէրնիս հին թողուք: և շանալ ցիրուցան եղաւ:

Ան բանակը՝ որ 6ին ուրախ զոճարթ ու կըտրիճ կեցերէր, 14ին շատ տարբեր կերևնար: առանց ձիաւորի, առանց թօփի, առանց իրեն հարկաւոր եղած բաներու: Առանց ձիաւորի չէինք կըրնար և ո՛չ կէս միլ տեղ երթալ լրտեսուի ընելու: Առանց թօփի չէինք կըրնար մէկ տեղը հաստատուն կենալ ու ճեճկըլէլ առանց վտանգի: պէտք էր որ ետ ետ երթայինք: ո՞ր զի չհարկադրինք պատերազմելու: վո՞ զի հարկաւորաց պակասութիւնը կարգէր մեզի աս բաղձանքս: և անանկ տեղը դերքմը պէտք էր ձեռք ձգելնք՝ որ թշնամին զմեզ չկապարէ: և այս՝ առանց ձիաւորի, որ ճամբաները լրտեսելով՝ ամմէն խուճիք մէկ տեղ միացնէ:

Աս ամմէն դժուարութիւնները ան սարսափելի ցրտուն հետ միանալով, անհաս

նոց ըրաւ մեզի մեր դերքը: Եւ ան մարդիկները՝ որոնց չէր առճած բնութիւն ան ուժը ան կարողութիւնը, որով կարենային յաղթել այնպիսի փոփոխական վիճակի և բախտի, շատ սկարացան ու ընկան: իրենց առջի ուրախութիւնը և զուարթութիւնը կորսնցուցին: ուրիշ բան չէին կըրնար մտածել ու երեւակայել, բայց եթէ թըլուճաւութիւն ու դժբաղդաւն: Իսկ ան մարդիկները՝ որոնց բնութիւնը ասէրէր կարողութիւն ամմէն բանի յաղթելու, պահեցին իրենց զոճարթութիւնը ու սովորական կերպը: որով մէկ նոր փաստաւորութիւնը ստացան՝ յաղթելով թշնամութեան:

Թշնամին՝ որ ճամբաներուն վրայ կատարար նշանը՝ աս զարհուրելի թշնամուները որ պատերէր Ֆրանսայի զօրքը, ուղեց աս կից իրեն մէկ օգուտով հանել: կըպատեր մեր զըբերուն խուճիքը՝ իրեն իտալիս զօրքերովը: որոնք անապատի մէջ բնակող առաջնորդուպէս ամմէն բան կըյաւիր շտակէին: Աս անապատն ձիաւորները՝ որ աղաղակ փրցնէին ուրիշ բան չէն գիտեր, մեզի զարհուրելիմը երեւցան, աս պարագաներուն օգնութիւնը: Բայց թշնամին զըջացաւ իրեն ըրածին վրայ: վան զի Փոխարքայն՝ որ առջևին ճակատերէր՝ ցրուցէր զիրենք ու շատ մարդ ջարդեց:

Իւլինիսի Տուգան, որ 3 հազար վերջապահ զօրքով բանակին ետևէն կուգար, երկինք հանեց Չմօլէնսքին պատուարները հետարները: Արկիայ պաշարվեցաւ թըլուճանմանէն՝ ու գէշ գիշեր մէջ ընկաւ, բայց անանկ մէկ բաշութիմը պատուց գուրտ ելաւ՝ որ զինքը մէկ հատիկ ըրաւ: ու բոլոր ան օրը որ էր ամուռս 18, հեռու բռնեց իրմէ թշնամին, ու կատարեալ ետքէց: ան գիշերը գէտ ի ալ կողմը զարկաւ դնաց Պոսիսգէնէն անցաւ, և այսպիսով թշնամույն միտքը գրածը՝ ունայնացոյց: Ամուռս 19ին՝ բոլոր բանակը Պոսիսգէնէն Օւցա անցաւ: մասկովի զօրքը հոգնած ըլլալով, ու շատ մարդ կորսնցնէին ետև, ալ դադրեցաւ ետևէ ընալէն:

Վօլնիայի զօրքը 16ին սկսեալ Մինսք քաղաքին վրէժացերէր, ու անկից Պոսիսովի վրան կերթար: Տօմարովքի ձէնէնալը՝ 3 հազար մարդով Պոսիսովի կամուրջին գլուխը կըպաշտպանէր: 23ին հարկադրեցաւ որ թողու՛ ու ետ բաշտէի: Ան ա

տէ

տինը թշնամին Պէռնզինան անցաւ, Պօս
ռին վրայ սկսաւ երթալ: Լամպէռզին
գունդը առջևէն կերթար: Երկրորդ գուն
դը՝ որ էր Ռէճճիօյն Տուգային տակը,
Դոսէրէին ըսած քաղաքն էր, իրեն հրաման
դնաց որ դէպ ՚ի Պօսիսով երթայ՝ որ զօր
քերուեն Պէռնզինային անցքը ապահովեն:

24ին Ռէճճիօյն Տուգան Լամպէռզին
գունդին հանդիպեցաւ, Պօսիսովէն 4 միլ
հեռու. վրան յարձակեցաւ, խորտակեց
զերէնք. 2 հազար գերի բռնեց, 6 թօփ
առաւ, 5 հարկար ալ Վօլնիայի զօրքերուն՝
բեռներու առապաները առաւ, ու թշնա
մին դէպ ՚ի Պէռնզինայի ալ կողմի գետեղ
ըլ բռնեց: Պօսգետիմ ճէնէալը՝ իր չորրորդ
Քօռուացցիէնի գունդովը մենձ քաջութիւն
թշնամին դէմ կեցաւ: Թշնամին ուրիշ
փախելու ճար չկիրցաւ գտնալ, բայց եթէ
կամուրջը պարէլով, որ 3 հարկար կանգուն
մեծութիւն ունէր: Մտկայն թշնամին բոլոր
Պէռնզինայի ճամբաները զապի կրնէր.
աս գետը որ 40 կանգուն լայնութիւն ունի,
բովանդակ սառ կըտրէրէր. և ծայրերը
3 հարկար կանգուն երկայնութիւն տեղ ճա
հիճներով կէօջրով լեցուն էր որ շատ
գծար է անցնիրը:

Թշնամոյն ճէնէալը՝ գետին չորս բե
րանը մէյնէկ գունդ կեցուցեր էր, ուստի
որ կրկարծէր թէ Փրանսոզի զօրքը պիտոր
անցնի: 26ին առաւօտեան դէմ Նաբօլէս
նը՝ յետ պէսպէս շարժմունքներով թշնա
մին խաղցնելու, Վիւուացիանքանի գեղին վր
քնաց, ահամայն թշնամին երկուք բաժնելով.
ու իր առջևը շուտիք երկու կամուրջ ձգել
տուաւ: Ռէճճիօյն Տուգան շուտով անցաւ,
ու թշնամոյն ետևէն ընկաւ շատհամթ միա
կերպ միշտ ետ քշելով. թշնամին Պօսիս
ով կամուրջին գլուխը քաշուեցաւ: Լէ
կոսնա օֆֆիշիալը՝ որ շատ արգիւնաւոր
անձնքնէր, ծանր վերաւորվեցաւ, բայց
վստահաւոր չէր: 26ին ու 27ին, բաւե
զօրք գետը անցաւ:

Պէլլուսօին Տուգան՝ որ ցերբորդ գուն
դին վրայ էր, հրաման դացեր էր իրեն որ
Ռէճճիօյն Տուգային ետևէն երթայ իբրև
վերջապահ գունդ, միանգամայն Տուգայի
եղած մոսկովին զօրքը հեռու բռնէ, որ
ետևուեն ընկերէր. աս գունդին ետևէն
ալ Փառգունտին հասունածը կերթար: 27ին
կէս օրը, Պէլլուսօյն Տուգան երկու հատ

ուճածով Սքուացիանքային կամուրջը հա
սաւ:

Փառգունտին հասունածը գիշերանց Պօ
սիսով գնաց: Աս հասունածին մէկ խուսմբ
նալ որ իբրև վերջապահ գունդ մնէր, միան
գամայն և կամուրջները երէկը իրեն յանձ
նած էր, գիշերանց սահաթը 7ին ճամբայ
էլաւ, ու իրմէ շատհամթ առաջ էլած լամպին
ճամբան բռնեց, բայց զանոնք չխտտաւ.
Թէպէտև շատ միտուեց, բայց պօռը ելաւ.
և աս իրենց մենձ անհանդարտութիւն եղաւ:
Յետոյ ասլափ իմացանք որ՝ առջի խուսմբը
որ սահաթը հին ճամբայ ելերէր, 1 սա
հաթէն ճամբան մուրրերէ, դէպ ՚ի ձախ
կողմը երթալու տեղ՝ ալ կողմը դացերէ. ու
աս ծուռ ճամբով 2 կմ 3 միլ առաջ դացեր
է. և ասանկ մուրթ ու ցուրտ աստեն՝ թըլ
նամայն զօրքը Փրանսոզի զօրք կարճելով,
անոնց կրակին մէջ ընկեր է. և այսպէս
պաշարվելով՝ հարկաւորանքս կորոված կըլ
լայ: Աս ճամբուն սխալիլը՝ մեզի աս միա
սը տուաւ որ 2 հազար հետևակ զօրք, 300
ձի, ու 3 կտոր թօփ կորանցուցնիք: Ասանկ
ձայնմալ էլաւ թէ խուսմբերուն ճէնէա
լը մէյնէկ չէր, ինքը զապացրէր: 28ին
առաւօտը բոլոր զօրքը գետը անցաւ, և
Պէլլուսօյն Տուգան կամուրջին գլուխը
կեցած ձախդին՝ պահպանութիւն կրնէր.
Ռէճճիօյն Տուգան, անոր ետևէն բոլոր
զօրքը գետին ալ դին էին:

Երբոր Պօսիսով պարպրկեցաւ, Տուգան
ու Վօլնիայի մոսկովի զօրքերը միացան.
ու խորհուրդ ըրին որ 28 ին զարնովին.
Երբոր լուսնցաւ, Ռէճճիօյն Տուգան
կայսեր խապար խորկեց թէ մոսկովիներուն
հետ զարնովեցայ: Այս սահաթէն՝ Պէլ
լուսօյն Տուգանալ որ գետին ձախ դին
էր՝ զարնովեցաւ: Աս ծեծս խիտա սար
սափելի էր. առաջ գալ ուղեց թշնամին
չտան վտանգ. բայց Տուգան ճէնէա
լը որ Քօռուացցիէններուն չերորդ գուն
դին հրամայօղնէր, հրամայեց իր ձիաւոր
ներուն որ ծեծկըլին, ան միջոցին՝ որ
Վիսգօլա ըսած գունդը անառախիք մէջ
զբաղած էր ու ետևէ էր որ թշնամին եր
կուք բաժնէ, ինչպէս որ յաջողեցաւ, ու
ըթշնամին շարդեց ու ցրուեց: Աս քաջ
Քօռուացցիէնները՝ 6 պղիք գունդ հե
տևակ զօրքերուն, ու ան ձիաւորները՝ որ
թշնամայն օգնութի կուգայնկոր շարդե
ցին:

ցին . 6 հազար դերի , 2 դրօշակ , ու 6 կտոր
թօփալ ձեռնիս ընկաւ : Պէլլուսին Տու-
գանաւ աղէկ ծեծկըվեցաւ , 6 հարեւր դե-
րի ալ ինքը բռնեց :

Պէտէղիսային ծեծին՝ Վօլինիայի զօրքը
չատ բան կրեց : Ռէճճիօյին Տուգան թիւ-
ֆէնիկի դուռնով վերքմը առաւ կուշտին
կողմը , բայց վտանդաւոր չէ :

Հետեւեալ օրը՝ որ էր 29 , սյնպէս ձէն-
կին մէյտանը մնացինք : Երկու ճամբայ ու-
նէինք մեզի ընտրելու , մէկը Միւսքի ,
մէկնալ Վիլնայի : Միւսքին ճամբան ան-
տաւիթը մէջէն կանցնի , ու պէսպէս ճա-
հիճնեցու մէջէն , ուստի այսպիսի տեղե-
րէն՝ զօրքը Մինչ ուտելու բան պիտօր դըւ-
նար իրեն : Իսկ Վիլնայի ճամբան լէ հա-
կառակն՝ չէն քաղաքներու մէջէն կանցնի :
Աս զօրքը՝ որ 50 օր ճամբայ ընելով հոգ-
նած էր , ու առանց ձիաւորի ու առանց
պաշարի մնացեր էր , ետէն քաղաքներով
իր հիւանդները ու վերաւորները , պէտք
էր որ իր շտեմարանները մտազանները
հասնիր :

Բոլոր վերաւորած օֆֆիցիալները ու
սօլտանդները , ամեն զինուորներուն կա-
րասիքը՝ աղբըրելը էն , Վիլնա խըրկըլե-
ցաւ :

Այս ամիստուութեց մէջ , կայսրը միշտ
թիկնասպահ գունդին , ու ան ձիաւորնե-
րուն՝ որոնց Իգդրիայի Տուգան կը հրա-
մայէր , ու հետեակ զօրքին՝ որոնց Տանցե-
քային Տուգան կը հրամայէր , մէջէն կեր-
թար . ու շատ դոճ եղաւ իրենց պահպա-
նութեք վրայ . որ միշտ պատրաստ էին եր-
թալու՝ ուր տեղ որ պարագաները կը սա-
հանջէին :

Նեվթադէլի ֆրինչիֆէն մեծ Մարէշիալ
ը , առաջին զինակիրը՝ սիւնտարը , ու ամ-
մէն պատերազմի Օգնականները , ու ամ-
մէն Օֆֆիցիալները կայսերական տան ,
միշտ Կաբօլէոնին հետն էին :

19 ին :

Կաբօլէոն կայսրը երեկ՝ դիւերունս աւ-
հանթը 11 ու կիսուն փարէկ հասաւ :

Կրպամբըլի՝ թէ անցած տարի 13 հոգի
Ֆրանսայի տէրութե մէջ՝ հարեւր տարին
անցած էին : Բայց ՚ի 44 մեռած հոգւոյ՝
որոնք սորված՝ դիտուն՝ արհեստաւորներ
էին , 9 հոգիալ եղան որոնք անցան 80 տա-
րին . 13 հոգի՝ որոնք անցան 70 տարին .
ու 14 հոգիալ՝ որոնք անցան 60 տարին :

Յ Ո Ւ Յ Ա Կ

Նորասիւս դրեանց՝ որ ՚ի վէնէտիկ ,

Ի վանս սէն Ղազարս :

Դիմումնութի չորից վերջնոց : Յօրնուճած
Հ . Մկրտիչ վարդապետի Աւգերեան , յա-
շակերտութե մեծին Մխիթարայ Աբբայ
հօր : Ի ինգրոյ Պարոն Աթանասի Մազ-
լեմեան ՚ի մեծն Պօլես՝ Տպագրեալ յամին
1810 . յամթթ :

Բանաստեղծուէ չորս ետքերնուս վրայ :
Շէք Հ . Մկրտիչ վրդապետի Մխիթարեան՝
Աւգերեանց : Դրաբառէն ետեւ աշխարհա-
բառ ուսմիթքէն դրած՝ ամեն մարդու պէտք
ըլլալուն համար , և դպրատան տղոց՝ Բաղ-
դաստութի վարժելու ՚ի գրոց լեղու : Վէ-
նէտիկու տիպ՝ յամի Տն . 1810 . և հայոց
թուին . յամթթ : Աբբային վանքը՝ սք
Ղազար :

Քրիստոնէական Վարդապետուի : Ոտա-
նաւորէլ տու հեշտին մտաուութի համբա-
կաց , ևս առաւել մանկանց դպրատան Լու-
սաւորչի : Ի Հ . Մկրտիչ վրդապետի Աւգերեան՝
յաշակերտութե Մխիթարայ Մեծի Աբ-
բայի : Ի ինգրոյ Պարոն Մխիթարայ ծա-
ղիկեան ՚ի մեծն Պօլես . Տպագրեալ յամին
1810 . յամթթ :

Խրախճան Պատմութե Հայոց : Յօրե-
նեալ ՚ի Հայր Մկրտիչ վրդապետ Չամ-
չեանց : Արդեամբք Պարոն Մխիթարայ ծա-
ղիկեանց : Յամի Տն , 1811 . Ի թուին հայոց
նմկ :

Կելլարի Թէվարիս , Հայ միլլէթինէ
տայիր հեքայէլերիւ տօնանմիլ : Չամ-
չեան Հայր Մկրտիչ վարդապետին Ղազ-
րէթի իւէ : Ծաղիկեան հիւրմէթլի Պարոն
Մխիթարոն հարձի իւէ : Սէնէ , 1812 .
ոսմի : Վէնէտիկ Շէհրիտե . Մխիթար
Աբբանըն Մանասթըրընտա :

Աս գործք՝ որ է պատմութի հիմակվան ատենիս , տանըհինկ օրը մէյմը կըրուվե ,
Ի ՎԵՆԵՏԻԿ Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ :